

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐԴԻՑ

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ *)

Ելեկտրոկան կամ հեռցեան:—Ձերմական կամ ենթակարմիր (infrarouge):—Քիմիական կամ անդրամանիշակաղպյն (ultraviolet):—Քաթոդական:—X կամ Ռէսոնակչնեան:—Բէկքըլէլեան, ևայն:

Ա.

Անտեսանելի ճառագայթները, որոնց մեծ մասը վերջին տասննհինգ տարիների մէջ ի յայտ եկած է, արդէն իսկ մի խիստ գեղեցիկ ամբողջութիւն կը կազմեն, և մի յոյժ պատարեր տեղ կը գրաւեն գիտութեան մէջ:

Անոնցմէ ոմանք գործնականօրէն մեծապէս օգտակար եղած են արդէն Օրինակ. Ելեկտրական ճառագայթները կամ թրթուացումները (vibration) ծնունդ տուած են անթել հեռագրորի հիմնայի գիւտին, որը մեծ ապագայ կը խոստանայ: Քաթոդականները ծնունդ տուած են Ռէսոնակչնեաններին, ասոնց ալ կարեռութիւնը ընդհանուր բժշկութեան և վիրարուժութեան մէջ՝ միշտ կը մեծնայ: Այս վերջինների չնորհիւ կարող

*) Ցպում ենք իրեն լրացում և շաբանակութիւն նոյն հարցի մասին «Մակեն» № 4-ում լսու տեսած գրուածքին:

ենք տեսնել մեր մարմնին ներսն անցած դարձածը, զննել ներքին այլեայլ գործարանների վիճակը, որոշել դիտմամբ կամ պատահմամբ ներս մտցուած կամ առնուած մի հաստատուն առարկայի դիրքն ու տեղը, լուսանկարել մեր կմախքն և ներքին գործարաններէն շատերը, որոշել կոտրուած կամ խախտած ուկորները, հետևաբար մեծապէս զիւրացնել բժշկութեան և վիրաբուժութեան գործը:

X ճառագայթներն են նաև որ մէկ-երկու տարիներէ ի վեր յոյսի ամենաթանկագին նշոյլը կու տան իր զոհերի թիւովը՝ մարդկութեան վրայ խուժող աղէտների զարհուրելիներէն մէկին, քաղցկեղին (cancer), բուժման համար, մինչ ամեն տեսակ դեղ և ազդակ (agent), քիմիական թէ ֆիզիկական, անկարող գանուած էին մինչև հիմա այդ մասին եթէ նկատի ունենանք սա կէտը թէ X ճառագայթները միայն եօթ տարուան կեանք ունին, շատ արդարանալի պիտի գտնենք անոնց վրայ դրուած յոյսերը:

Վերջերս մի դանիացի բժիշկ, դոքտ. Նիէլ Ֆինզէն, ջերմական ճառագայթները ի գործ կ'ածէր ծաղկի գէմ, և ցոյց կու տար որ ծաղկիը բնաւ սպի չի ձգեր եթէ այդ հիւանդութեամբ բռնուողը միայն կարմիր կամ ենթակարմիր ճառագայթների ենթարկուի:

Միւնոյն բժիշկին կը պարտինք նաև երեսի և քթի վրայ երեցող անբուժելի վէրքերը—լիւալիւրը—քիմիական ճառագայթների միջոցով ապագինելու օգտակար զիւտը:

Այս հարեւանցի ակնարկը անտեսանելի ճառագայթների գործնական կիրարկութիւնների վրայ՝ բաւական է ցոյց տալու անոնց արդէն իսկ ստացած կարենորութիւնը զիտական աշխատանոցներէն դուրս:

* *

Տեսականին մէջ անոնց կարենորութիւնը ահազին է: Արդարեանոնք մեղի կարելի կ'ընեն ոչ միայն մտնել մարմինների ներսը, քննել և լուսապատճերել այն, այլ և մխուել նոյնիսկ նիւթին ընդերքներին մէջ, և ձեռնարկել մեղի հարկադրուող դաղսնիքների, խորհրդաւոր խնդիրների եթէ ոչ բոլորին, գոնէ մի մեծ մասին լուծմանը:

Անոնք են որ մեղ բերած հասուցած են այն սահմանագըլիքին, ուր Նիւթն ու Զօրութիւնը միմանց հետ կը շփոթին, միեւանց կը փիխանցին, այն սահմանագծին, ուր կը գտնուին վերջնական իրականութիւնները, որոնք որքան անհուն են, որ-

քան հրաշալիք, ինչպէս կը յայտարարէք անդիմացի մի մեծանուն գիտուն, Սըր Ռուլեմ Կրուքս (Crookes) վերջերս թերինի մէջ գումարուած քիմիկուսների համաժողովին մէջ:

Արդի գիտութեան փառքերէն մին է ձգողութեան, ջերմութեան, լոյսի, մագնիսականութեան և ելեկտրականութեան անուններին տակ ճանչուած զօրութիւնները մէկի վերածած լինելու Շօշափելի ապացոյցներով հաստատած է գիտութիւնը, թէ անոնք տիեզերական գոյացութեան (substance) էական յատկութիւններէն մէկին՝ շարժումին այլնայլ ձևափոխումներն (transformation) են: Այս իրողութեան փորձը շարունակ նոյն իսկ անձամբ կը կատարենք: Այսուեղ ջերմութիւն կը սպառենք՝ լոյս, ելեկտրականութիւն և կամ մեքենական ոյժ ձեռք բերելու համար, այնուեղ, օրինակի համար, ելեկտրականութիւն կը գործածենք՝ ջերմութիւն արտադրելու, մեր սենեակները լուսաւորելու: Կամ մեր զանազան մեքենանները շարժման մէջ դնելու համար:

Միւս կողմանէ կենսարանները (biologiste) և բնախօսները (physiologiste), հակառակ Լորդ Կելվինի վերջին յայտարարութիւններին, կ'ընդունեն թէ գործարանաւոր (organique) աշխարհի մէջ գործող զօրութիւնները նոյնն են անդրծարանաւոր աշխարհի մէջ գործողների հետ: Կենսական ոյժը (force vitale), որ կը ծառայէր միայն տղիտութիւնը պարտկելու, շատոնցէ ի վեր վերջնականապէս մահուան դատապարտուած է:

Այսպէս ուրեմն բնութեան մէջ այլնայլ ձեերի և պայմանների տակ գործող միակ Զօրութիւն ցոյց կու տայ մեղ գիտութիւնը:

Այս միակ Զօրութիւնը իրեն յենարան ունի տիեզերական գոյացութիւնը, ուրիէ կը բղխի և որի չնորհիւ կարող է զանազան վիճակների մէջ արտայայտուել և տարածուել, ծաւալել ամեն կողմ:

Տիեզերական գոյացութիւնը, իր կարգին, կը բաղկանայ կշռելի նիւթէն, որը մեզ չըջապատղ բալոր էակներն ու առարկաները կը կազմէ, մի անկշռելի, — գոնէ ծանրութիւնը չափելու ծառայող մեր արդի միջոցներին համար անկշռելի գոյացութիւն, որը կը լինէ ամբողջ տիեզերքը, աստղերի միջն գանուած անհուն տարածութիւնները, ինչպէս և մարմինների հիւլէններին (molécule) և անհատներին (atome) միջն գտնուածները: Այդ բոլորովին առածգական և կատարեալ հոսանուատին, նթերին մէջ է որ կը շարժին, կ'եռուղեռան նիւթական մարմինները, ասոնց հիւլէններն ու անհատները, ինչպէս ձուկերը ջուրին մէջ, ինչպէս նաև կենդանիները մթնոլորտին մէջ:

Եթերին դոյութիւնը, որքան որ ալ և ննթադրական, քանի որ կարելի չէ, զո՞նէ առայժմ, ուղղակի փաստերով ցոյց տալ այն, ոչ միայն բանաւոր է, այլև մի անհրաժեշտ պէտք: Լուսեղէն երեսոյթները մնեն և համար գրանսացի մի նշանաւոր դիտուն, ֆունենել, ստիպուեցաւ ընդունել անոր դոյութիւնը: Նոր ճառագայթներն ալ կու գան կը հաստատեն մի բոլորովին առաձգական, կատարեալ և տիեզերական հոսանուածի պէտքը, այնպէս որ եթէ արդէն ստեղծուած չ'ըլլար եթերը գիտութեան մէջ, հարկ պիտի ըլլար ստեղծել այն: Տարբեր ճանապարհներով կը հասնենք այդ մնծ անձանօթին, որի դոյութիւնը տակաւ առ տակաւ մի ստուգութիւն կը դառնայ:

Անկարելի է, բոլորովին անքանաւոր է ընդունել թէ մի բացարձակ պարապութիւն կը գտնուի աստղերի ծյած անհուն անջրպետների մէջ, ուր սակայն բազմաթիւ երեսոյթներ տեղի կ'ունենան: Արդարի պէտք էր որ եկրի մթնոլորտին վերին սահմաններէն անդին տարածուի հչ թէ բացարձակ ոչնչութիւնը, այյ մի անկառելի, առաձգական և կատարեալ հոսանուած, որպէսպի արեգակն ու աստղերը կարող լինին իրենց լուսեղէն, ջերմական և ուրիշ ազդեցութիւններն ի գործ դնել միմեանց, ինչպէս և մեր երկրին վրայ: Անկարող ենք ըմբռնելու զօրութիւնը առանց նիւթեղէն յենարանի, ծաւալող միջավայրի, կամ թէ, ուրիշ բառերով, անկարող ենք ընդունելու զօրութիւնը որ ինքնին դոյութիւն պիտի ունենար և պիտի աղդէր ուրիշ մարմինների վրայ նիւթէն բացարձակապէս անկախ կերպով:

Եւ որովհետեւ լուսեղէն, ջերմական և ուրիշ երեսոյթներ տեղի կ'ունենան նաև, մի քիչ փափոխութիւն կրելով միայն, կշռելի նիւթին մէջ, որը իր իներսիի յատկութեամբը, շարժումի, փոփոխութեան դիմադրելու իր մնծ ձգտումովը երբէք կարող պիտի չը լինէր յառաջ ըերել այն տեսակ երեսոյթներ, որոնք մէկ վայրկեանի մէջ միլլիոն, եռավելի անդամներ կը կրկնուին, շնական կերպով կը հետեղնենք թէ եթերը կը լեցնէ նաև այդ կշռելի նիւթը, և թէ եթերն է իսկական միջավայրը, ուր վերոյիշեալ երեսոյթները տեղի կ'ունենան, առաւել կամ նուազ ազդուելով շրջակայ նիւթէն:

Եթերը, որի գոյութիւնը այսպէս բոլորովին անհրաժեշտ դարձած է, նիւթական մասնիկների թելադրութեան տակ, առաձգականութեան շնորհիւ կրնայ թրթուալ կամ ճօճալ (vibrer) մէկ վայրկեանի մէջ ահագին թիւով: Խաղաղ ջուրի երեսին կը նետէք մի քար, և ահա ջուրը կը սկսի ճօճալ, ալիքներ կը գոյանան անոր երեսին վրայ, մինչև որ իյնող քարին ոյժը, որ ջուրին փոխանցուեցաւ, սպառի եթերի թրթուացումները սաստկու-

թեան և շուտութեան կամ յաճախութեան (frèquense) կողմանէ իրարմէ շատ կը տարբերին, Երբ անոնք հանդիպին նիւթին, ասոր վրայ զանազան ազդեցութիւններ և ներգործութիւններ կ'ընեն. օրինակ, կան որ մարմինների բարեխառնութեան աստիճանը կ'աւելցնեն, ուրիշներ ելեկտրական ներգործութիւններ կ'ընեն, ոմանք ալ տեսողական ջրդին վրայ մի քիմիական ոռոշ ազդեցութիւն ի գործ կը դնեն, որը լոյս կը կոչենք:

Շարժումի այս ամենն ձևափոխումներն ալ, եթերին կատարեալ առաձգականութեան չնորհիւ, ահազին արագութեամբ կը փոխանցին մի կէտէ միտսին, կը ծաւալին, կը ճամբորդին, արագութիւն, որ ֆիզիկական պարապութեան (օդահան գործիքով կատարուածը), ինչպէս և օդին մէջ միենոյնն է բոլորին համար: Այդ արագութիւնն է երեք հարիւր հազար կիլոմէտր մէկ վայրկեանի մէջ: Այս ահուելի արագութեամբ սուրացող մի շոդեկառք, ժամանակի միենոյն տեղութեան մէջ, եօթ և կէս անգամ երկրիս շրջանը պիտի կարողանար ընել, ըստեներէն անցընելով, մէկ վայրկեանէն մի քիչ աւելի ժամանակ պիտի դնէր լուսնին համանելու համար, և ութ րոպէ և տասներեք վայրկեան՝ արեղական համար: Ահուելի արագութիւն արդարեն, որ սակայն մի իրականութիւն է, քանի որ լոյսը արեէն երկիր գալու համար միայն 8 րոպէ և 18 վայրկեան կը դնէ: Միենոյն արագութեամբ կ'ընթանան նաև ջերմական, քիմիական, հեռոցեան և ոչ օնտելէնեան ճառագայինները:

Այս կէտերը մի օրինակով լուսարաննելու համար վերցնենք մի դաշնամուրը Երբ ասոր բազմաթիւ աւելի կամ նուազ ուժգընութեամբ պրկուած և երկար թելերը արտաքին պատճառների թելադրութեան տակ շարժման մէջ մանեն, իրենց սեփական թրթռացումները կը հաղորդեն օդին, որը կ'սկսի իր կարգին թրթռալ. այսպէս զանազան ձայններ յառաջ կու գան և օդին չնորհիւ ամեն կողմ կը տարածուին: Եթէ կարելի լինէր դաշնամուրին մէջէն օդահան գործիքով օդը պարպել, ի գուր ստեղներին (touche) վրայ պիտի զարնէինք, այսինքն թելերը շարժման մէջ պիտի դնէինք, ոչ մի ձայն լսելի պիտի չը լինէր: Օդի ալիքները զոյտութիւն չ'ունենալով, պիտի չը կրնային գալ ազդել լսողական ջիղին վրայ: Լոյսը այդ պարապէն բնաւ չ'աղդուիր:

Ձայնի բոլոր նօտերն ալ միենյն արագութեամբ կը ճամբորդին: այս իրողութեան փորձը ամեն ոք անձամբ կատարած է: Մի նուագախումբի միաժամանակ արտաքերած ձայները, ամէնէն թաւերէն մինչև ամէնէն սուրերը, միենոյն ատեն կը լսենք: հակառակ պարագային ներդաշնակութիւն պիտի չը կե-

նար, Զայնի արագութիւնն է, օդին մէջ, 840 մէտր միայն, այսինքն լոյսի արագութենէն դրեթէ մէկ միլիոն անգամ նոււազ, Այս ահազին տարբերութիւնը կրնայ մի որոշ գաղափար տալ եթերին առածգականութեան վրայ ու նոյնիսկ մասսամբ ալ արդարացնել անոր դոյութեան մասին տեղի ունեցած հաւատքը:

Խնչպէս որ մեր ականջները, իրենց կազմութեան չնորհիւ, օդին ամէն կարելի թրթուացումներէն մի որոշ մաս միայն կարող են լսել, մինչդեռ ձայների մի անհուն զանազանութիւն կը նայ շրջապատած լինել մեզ, նոյնպէս ալ աչքը կարող է տեսնել թրթուացումներէն մի մաս միայն, որը բաղդատմամբ անոնց, որոնք անտեսանելի կը մնան, շատ փոքր է:

Կարող ենք դաշնամուրի ստեղնաշարը (clavier) անսահման կերպով երկարել, թաւ ձայների կողմը հետզհետէ աւելի և հաստ երկար թելեր, իսկ հակառակ ծայրին վրայ ալ, անվերջանալի կերպով, հետզհետէ աւելի բարակ և կարճ թելեր աւելցնելով, եւ սակայն միշտ որոշ թիւով կամաներ միայն պիտի կը նանք լսել:

Եթերի թրթուացումներէն անոնք որոնք կարող են տեսողական ջիղին վրայ աղդել, կարմիրէն մանիշակագոյնը, մի հընդեակ (quintese) կը կազմեն, Ասոր երկու կողմերը կը տարարածուին բազմաթիւ կամաներ, որոնք մեզ անտեսանելի կը մնան, Այդ կամաները կազմող թրթուացումներն են անտեսանելի ճառագայթները:

Տեսանելի և անտեսանելի ճառագայթների ստեղնաշարը մէկէ աւելի խրամատներ կը ներկայացնէ, որոնք տակաւ առ տակաւ կը լեցուին գիտական նորանոր խուզարկութիւնների չնորհիւ:

Եթերի թրթուացումների ստեղնաշարին ամէնէն ցած նօտերը կը կազմեն եղեկարականները, որոնք՝ բազմաթիւ քիլոմէտրներէ մինչև 4 միլիոնէտր երկայնութեամբ ալիքներ ունին, Հեռցի մեծ գործիքը 6 մէտր, իսկ փոքրը 60 սանտիմէտր երկայնութեամբ ալիքներ կ'արտադրէին: Գերմանացի մեծամուն գիտունին յաջորդները յաջողած են հետզհետէ կարճցնել ալիքների երկայնութիւնը, կամ, ինչ որ նոյնն է, մեծցնել մի վայրկեանի մէջ կատարուած թրթուացումների թիւը: Պ. Լէրէտէվ յաջողած է արտադրել 4 միլիոնէտր երկայնութեամբ ալիքներ, ինչ որ կը նշանակէ ութսուն երկիլիոն թըրթուացում մէկ վայրկեանի մէջ, Ելեկարական ամէնէն բարձր նոտն է այս, որը կարելի լինի առայժմ ձեռք ձգել: Պէտք է ըսել թէ տակաւին շատ հեռու կը գտնուինք լուսեղէն թրթուա-

ցումներէն, որոնք մէկ վայրկեանի մէջ հարիւրաւոր եռիլիրոններով տեղի կ'ունենան:

Ելեկտրական այդ բարձր նօտէն վերջ կու գայ մի պարագ, որը կը տարածուի մօտ վեց կամայի վրայ, Այս խրամատը կարելի պիտի լինի լսցնել մէկ կողմէն աւելի սուր ելեկտրական նօտեր, միւս կողմէն ալ ջերմական աւելի թաւ նօտեր արտադրելով:

Երբ այդ պարագը անցնինք, պիտի գտնենք եթերական թրթուացումների մի երկար շարք, որը ջերմական ազդեցութիւններ ընելավ աւելի, ջերմական կը կոչուի կարմիր ճառագայթների հետ Պ. Ռուրէնսի վերջին փորձերէն հետեցնելով, ձեռք բնիկը կարելի եղած ջերմական ամէնաթաւ նօտը ունի 0,06 միլիմէտր երկայնութեամբ ալիքներ, կամ 5 եռիլիտն թրթուացում մէկ վայրկեանի մէջ. Ամէնէն սուրը կը գտնուի կարմիրին քով: Ջերմական կամ ենթակարմիր ճառագայթները գրեթէ եօթ կամա տեղ կը գրաւեն եթերային թրթուացումների սաեղնաշարին վրայ:

Ջերմականներէն անդին, առանց որևէ խրամատի, կը տարածուին եթերի այն թրթուացումները, որոնք կարող են տեսողական ջիղին վրայ ազդել, այսինքն լուսեղէնները, կարմիրէն մինչեւ մանիշակագոյնը Որպէսզի եթերի թրթուացումները կարենան ազդել մեր աչքին վրայ, աէտք է որ ունենան 0,800-էն 0,875 հազարերորդ միլիմէտր երկայնութեամբ ալիքներ, կամ 875-էն 800 եռիլիոն թրթուացում մէկ վայրկեանի մէջ: Առաջին թիւերը կը վերաբերեն կարմիրին, երկրորդները մանիշակագոյնին:

Մանիշակագոյնէն վերջ կու գան անդրամանիշակագոյնները, որոնք, քիմիական զօրաւոր ազդեցութիւններ կ'արենալ ընելնուն համար, կը կոչուին նաև մանիշակագոյնների հետ քեմիական ճառագայթներ, Ընդարձակօրէն կը տարածուին անդը եթերային թրթուացումների ստեղնաշարին վրայ, ուր հետզետէ աւելի մեծ տեղ կը գրաւեն նոր խուզարկութիւնների շընորհիւ:

Վերջապէս X ճառագայթները, որոնք եթերային ամէնաարագ թրթուացումները լինել կը թւին, կը տարածուին անդըրամանիշակագոյններէն անդին, մի խրամատ ձգելով իրենց և այս վերջինների միջին:

Յոյժ պատւարներ յաղթանակ պիտի տանի գիտութիւնը, երբ եթերական թրթուացումների ահազին ստեղնաշարին երկու խրամատները յաջողի լսցնել:

Եթէ գիտութիւնը յաջողած է միութեան վերածել Զօրութիւնը ու կապել այն՝ եթերին հետ, մինոյն փայլուն յաջողութիւնը ունեցած չէ, գոնէ մինչև հիմա, նիւթին հետ Այսօր մեր տրամադրութեան տակ գտնուող վերլուծական (analytique) միջոցները մեզ կ'ըսեն թէ 70-է աւելի պարզ մարմիններ, կամ տարրեր (éléments) կան, այսինքն մարմիններ, որոնք մի տեսակ նիւթէ կազմուած են, Հակառակ իրենց արդէն իսկ մեծ թիւին, անոնք միշտ շատնալու վրայ են, Էսել է թէ 70-է աւելի տեսակ նիւթ կայ, և ոչ թէ միմիայն նիւթ, որ իր այլազան վիճակներով և բաղադրութիւններով յառաջ բնրած լինէր այդ պարզ տարրերը, որոնք, իրենց կարգին, միմեանց հետ այլեայլ կերպով բաղադրուելով, յառաջ կը բերեն մեզ շրջապատող բոլոր էակիններն և առարկաները:

Շատ հին տաեններէ ի վեր սակայն մի նախնական, սկզբանական կամ մայր նիւթի գոյութեան հաւատքն ունեցած է մարդ, հաւատք որ ինքնին շատ բանաւոր և բնական է, երբ ալքիմիկանները, դարերի ընթացքին մէջ, կը ջանային անազնիւ մետաղները ուկի փոխել, նիւթի շրջականութիւնը (transmutabilité) իրականութիւն կ'ընդունէին:

Այժմ ալ միակ կամ մայր նիւթի գոյութեան հաւատքը շատ զօրաւոր է և զօրաւոր հիմների վրայ յինած, իրաւ է որ տակաւին ոչ մի դրական փորձ չը կայ մէջ տեղը, այդ հաւատքը իրականութեան փոխելու կարող, սակայն բազմաթիւ երևոյթներ, նոյն իսկ տարրերի թիւին շարունակական աւելացումը, իրաւունք կու տան յուսալու, թէ մօտաւոր ապագայի մէջ կարելի պիտի լինի ձեռք ձգել վճռական փորձը:

Անտեսանելի ճառագայթներն են, որոնք հաւանականաբար պիտի իրականացնեն այդ յոյսը:

Երբ մի անգամ այդ սկզբնական նիւթին գոյութիւնը ստուգութիւն դառնայ, երբ մի կողմանէ նթերը, միւս կողմանէ ալ միակ նիւթը ունենանք մեր առջե, բնականաբար ստիպուած պիտի հարցընենք մենք մեղի թէ ինչ առնչութիւն կայ այդ երկուսին միջև, թէ արդենք ինչ որ նիւթ կը կոչենք, նոյնիսկ եթերը կամ ասոր մէկ արտայայտութիւնը, խտացումը չը: Այս ինքնին յոյժ կարենոր կէտերի լուսաբանութեան յոյսն ևս կը ներչնչեն անտեսանելի ճառագայթները:

Շատ իրաւամբ է ուրեմն որ Սըր Ռիվերմ Կրուքս կ'ըսէ անոնց համար, թէ անոնք մեզ բերած հասուցած են այն սահմանագծին, ուր նիւթն և Զօրութիւնը միմեանց հետ կը շբովթին, և ուր կը գտնուին վերջնական իրականութիւնները, Այդ իրականութիւնները ահագին կարենութիւն ունին սկզբքի

և վախճանի հարցերին բանաւոր լուծմանը, հետեաբար մարդկային բարոյականին համար:

¶

Տիեզերքի մէջ շարժումը մի ընդհանուր և անհրաժեշտ իրողութիւն է: Աշխատութեան օրէնքը բացարձակ և ընդհանուր է տիեզերքի մէջ: Բացարձակ դադարը կամ հանգիստը դոյութիւն չ'ունի անոր համար: Ոչ մի տեղ կարելի չէ գտնել կայունութիւնը, անփոփխելիութիւնը, ոչ իսկ երկինքին մէջ, որի ձեր անփոփիր նկատուած է: Ամէնուրեք եռուզեասում, ամէն տեղ շարժում, նոյնիսկ անշունչ և անկենդան բնութեան մէջ, ի՞նչ ահապին իրաբանցում սա քարին և պողպատին մէջ, որոնց հիւլէները տենդու գործունէութեան մէջ են. փեթակներ են անոնք, ուր հիւլէ մեղոները շարունակ կը շարժին: Տարօրինակ պիտի թւին ձեղ այս բառերը, քար, պողպատ, շարժում, գործունէութիւն, միմնանց հետ հաշտուած, երբ գիտէք կամ այնպէս կը կարծէք թէ անշունչ նիւթին վիճակուած է յաւիտենական անշարժութիւնը, Մարդ երկար ատեն այս պատրանքը ունեցած է. պէտք է ըսել թէ, ուրիշ կերպով կարելի չէր, քանի որ մարդ, իր կազմուածքին պատճառաւ, կարող չէր բռն իրականութիւնը տեսնել ամէնուրեք: Մարդս մի գաճաճ և միանգամայն մի հսկայ է: Գաճաճ անհունապէս մեծերի, հսկայ անհունապէս փոքրերի հանդէպ: Բարեբախտաբար մարդուն իմացականութիւնը կարող է գոնէ մասսամբ լեցնել թերին: Մանըրադիտակը մի կողմէն, հեռադիտակը միւս կողմէն ահապին նոր աշխարհներ պարզած են մեր շլացած աշքերի առջև: Ուրիշ այլազան գործիքներ նոյնպէս կու գան աւելի կամ նոււազ յաջութեանմը լրացնել մնր կազմութեան պակասը:

Դիտեցէք պարզ աշքով շատ հեռուն գտնուող մարդկանց մի ամրուս. մի մութ, անշարժ և միօրինակ տարածութեան գաղափարը պիտի ունենաք, հակառակ այդ ամրուսը կազմող ամեն անհատի շարժումներին, հագուստների և դէմքերի պէտպիսութեանը: Հեռուի եռուզեռումը և անհուն զանազանութիւնը կը վերածուին այսպէս անշաժութեան, և միօրինակութեան: Աւելի մօտ գացէք կամ ձեր աշքերը զինեցէք հեռադիտակով, և ահա իրականութեան վրայ բոլորովին տարբեր զաղափար պիտի ունենաք:

Մեր անշունչ, անշարժ և անզգայ կարծած նիւթն ալ մի

ահազին ամրոխ է, որը շատ հեռուէն և անկատար աչքերով կը դիտենք: Եւ սակայն ինչ մեծ իրարանցում, ինչ տենդային դորձունէութիւն, ինչ խիտ կեանք նիւթին մէջ:

Մարմինները կազմուած են հիւլէններէ, այս վերջիններն ալ անհատներէ: Հիւլէ և անհատ շարունակ շարժման, աշխատութեան մէջ են: Մենք անոնց շարժման ծանօթութիւնը կ'ունենանք մարմինների զերմութեան կամ բարեխառնութեան աստիճանովը: Արդարեւ մարմինին տաքութիւնը յառաջ կու գայ անոր հիւլէնների շարժումէն, և որովհետև ամէն մարմին, առանց բացառութեան տաքութիւն ունի, ըսել է թէ ամէն մարմինի մէջ աշխատութիւն, շարժում կայ: Սյո ուսումնասիրութեան առաջին մասին մէջ տեսանք արդէն թէ նիւթի մասնիկների շարժումը կը հաղորդուի եթերին, որը իր կարգին, կը սկսի թրթընալ, և իր թրթացումների յաճախութեան համեմատ զանազան ներագործութիւններ ընել մարմիններին վրայ: Ըսել է թէ որքան մի մարմինի բարեխառնութիւնը աւելցնենք, այնքան անոր հիւլէնների շարժումը պիտի արագանայ, սաստկանայ, ընդարձակի, հետեւաբար մի կողմանէ անոր ծաւալը պիտի մեծնայ, և միւս կողմանէ կարող պիտի լինի հետզհետէ աւելի արագ և յաճախակի թրթացումների ծնունդ տալ: Արդարեւ երբ տաքցնենք մի որնէ հաստատուն կամ պինդ մարմին, սա, շատ քիչ բացառութեամբ, կ'ընդարձակուի, հեղուկ կը դառնայ և վերջապէս գաղային վիճակ կը ստանայ, ուր հիւլէններն այլ ևս աղատ համարձակ կրնան շարժիլ նոյնպէս երբ տաքցնենք մի որնէ մարմին, ըսենք մի սետաղ, սա հետզհետէ աւելի կարծ ալիքներով ջերմական ճառագայթներ կ'արձակէ, յետոյ քանի աւելնայ իր բարեխառնութեան աստիճանը, յուսեղէն ճառագայթներ, որոնք նախ միայն կարմիր գոյնին կը վերաբերին: Մետաղը կը կարմրի: Շարունակելով բարձրացնել ջերմութեան աստիճանը, մետաղը բաց կարմիր, յետոյ ճերմակ լոյս կ'արձակէ: Մօտէն քննելով կը տեսնենք թէ հետզհետէ աւելի կարծ ալիքներով լուսեղէն ճառագայթները ծնունդ կ'առնեն, կարմիրէն վերջ կ'արձակուին յաջորդաբար նարնջագոյնը, գեղինը, կանանչը, կապոյտը, և, շատ բարձր ջերմութիւնների մէջ ալ մանիշակադոյնն և անդրամանիշակագոյնը կազմող ճառագայթները: Ուրեմն շատ բարձր բարեխառնութիւն ունեցող մի մարմին եթերական բարդ թրթացումների ծնունդ կու տայ: Արեն ու աստղերը, իրենց սաստիկ ջերմութեան չնորհիւ, ճառագայթարձակ հակայ հնոցներ են:

Արեին լոյսը, ինչպէս և արնէ ճերմակ լոյս, մի բարդ բաղադրութիւն է յառաջ եկած ջերմական, լուսեղէն և քիմիական

ճառագայթներէն։ Երևակայեցէք մի ձայն, որը ահագին մի դաշնամուրի բոլոր ստեղներին միաժամանակ զարնուելիքն արտադրուած լինի. այդ ձայնը պիտի կրնայ պատկերացնել ճերմակ լոյսը։ Երբ օդէն աւելի խիտ թափանցիկ միջավայրէ անցնի սպիտակ լոյսը, օրինակի համար, ջուրէն կամ բիւրեղին մէջէն, անոր այլեայլ թրթռացումները տարբեր կերպով ազգուելով միջավայրէն՝ այլազան փոփոխութիւններ կարող են կրել։ Կը պատահի որ, եթէ միջավայրին հարթ երեսները միմնանց հետ զուղահեռական չեն, դուրս ենող խուրձին մէջ թրթռացումները տարբեր-տարբեր ուղղութիւններ ստացած լինին, հետեւարար բաղադրութիւն չը կազմնն. Այս պարագային մէջ ճերմակ լոյսի տեղ զանազան գոյներ պիտի առաջ դան, մի որոշ կարգով շարուած։ Այս երևոյթն է որ տեղի կ'ունենայ, երբ արևուն ճառագայթները անձրեկ կաթիլներէն կ'անցնին և կը կազմեն ծիրանի գոտին կամ ծիածանը։ Նոյնըկը պատահի նաև, երբ որեւէ ճերմակ լոյս մի ջահի պրիսմակներէն (prisme) կ'անցնի։ Այս երևոյթը եկեղեցիների մէջ յաճախ դիտելի է։ Լոյսի տարբաղադրութենէն յառաջ սկած, և կարմիրէն մանիշակագոյնը տարածուող գունաւոր շերտին կամ, զիտական լմզուով, լուսակին (spectre) երկու կողմները ընդարձակօրէն կը տարածուին կարմիրէն անդին ջերմականները, իսկ մանիշակագոյնէն անդին ալ անդրամանիշակագոյնները։

Արեին արձակածիթրթռացումներէն մի որոշ մաս միայն կարող է հասնել մինչև երկրին երեսը։ Մթնոլորտի վերի խաւերը ուժգին կերպով կը ծծեն թէ որոշ աստիճանէ մ' աւելի դանդաղ, և թէ որոշ աստիճանէ մ' աւելի արագ թրթռացումները։ Պ. Նորդմանի փորձերը, կատարուած Մօն-Բլանի վրայ, ցոյց տուած են թէ արեի ճառագայթները, անոնք որոնք, երկրիս երեսը կը հասնին, ելեկտրական թրթռացումներ չեն պարունակեր։ Արեւէն մեզ հասած ամէնչն երկար ալիքները միայն 27 հազարերորդ միլիմէտր երկայնութիւն ունին. ծովին եզերքը այդ երկայնութիւնը կ'իջնայ 12 հազարերորդ միլիմէտրի։ Այս ալիքները բնականաբար չերմականներ են, քանի որ լուսեղինները կը սկսին միայն 8 տասնալզարերորդ մելիմէտրէն։ Երբ բաղդատենք մեզ հասած երկար ալիքներով թրթռացումները պ. Ռուբէնսի ձեռք բերածներին հետ, պիտի տեսնենք թէ տարբերութիւնը մեծ է, առնուազն հինգ կամայի վրայ տարածուող ջերմական թրթռացումներ կը ծծուին ուրեմն մթնոլորտի վերին խաւերէն։ Իսկ մեզ հասած ամէնչն կարճ ալիքները Յ տասնազարերորդ միլիմէտր երկայնութիւն ունին, մինչդեռ աշխատանոցների մէջ կարելի է մէկ տասնազարերորդ միլի-

մէտր, և տակաւին աւելի կարճ ալվեններով թրթռացումներ ձեռք բերելու Այսպէս նաև անդրամանիշակագոյններէն մի մեծ մաս, ինչպէս նաև X ճառագայթները, քաֆողականները և ուրիշներ ամբողջովին կը ծծուին մթնոլորտի վերին խաւերէն:

* *

Եթերական թրթռացումների ամէնէն դանդաղների, այն է եւեկարականների վրայ մասնաւորապէս պիտի խօսակցինք իրենց կիրարկումների ամէնէն գործնականին, անթել հեռազբութեան ասիթով:

Վերը տեսանք արդէն թէ ամէն մարմին, նոյնիսկ հասարակ բարեկառնութեան մէջ ենթակարմիր կամ ջերմական ճառագայթներ կ'արձակէ: Զերո աստիճան ունեցող մի սկ մակերես կ'արձակէ թրթռացումներ, որոնք արդէն 0,011 միլիմէտր երկայնութեամբ ալիքներ ունին, Զերմական ճառագայթները աւելի կամ նուազ չափով միշտ կ'ընկերանան լուսեղէններին: Սովորական կիրապով գործածուած ճրագների լոյսին մէջ մեծ քանակութեամբ կը գանուին, ինչ որ մի շատ աննպաստ իրողութիւն է, եթէ միայն լուսաւորուել կը փափափնք, որովհեան քարիւղին, օդային կազին, ոյժը փոխանակ ամբողջովին կամ մեծ մասամբ լուսեղէն ճառագայթների փոխուելու, մեծ մասամբ ջերմական թրթռացումների կը վերածուի: Հետաքրքրական լինելէ զուրկ չէ հարցնել թէ կարելի չէ միթէ ջերմականները լուսեղէնների վերածել, որով վասար բարդովին կամ մասամբ անհետացնել: Դոքա, Առուէրի պարկերը (մանշօնները) այս հարցումին կը պատասխաննեն: Ամէն մարդ զիտէ թէ որքան մեծ տարբերութիւն կայ մանշօնով և առանց մանշօնի երկու միենոյն տեսակ նիւթ սպառող ճրագների մէջ թէ լոյսի սաստկութեան և թէ ինայողաւթեան տեսակէաններով: Հետեւալ թիւերը մօտիկ գաղափար պիտի կրնան տալ այս մասին, օդային կազ սպառող մի հասարակ ճրագ թիթեաննիկի ձևով (bec papillon), կ'ըսպառէ 160 լիտր կազ մէկ ժամուան մէջ, և 16 մոմի լոյս կու տալ, ապակեայ խողովակ ունեցող մի ճրագ, որը ժամուան մէջ կը սպառէ 200 լիտր կազ, կու տայ 20 մոմի լոյս, մինչեւ մի ընկ Առուէր, կամ Առուէրի մանշօնով ճրագը ժամը կը սպառէ 100 լիտր կազ միայն և կու տայ 50-էն 60 մոմի լոյս: Տարբերութիւնը ահապին է:

Առանց մանշօնի ճրագին մէջ յառաջ նկած թրթռացումների մեծ մասը ջերմական, հետեւարար անտեսանելի է: Մանշօնը, ը երկու հաղւագիւտ հողը կոչուած մետաղների,

thorium-ի և cérium-ի օքսիդներէն կը բաղկանայ, կարողութիւն ունի այդ ջերմականներն ալ մեծ քանակութեամբ լուսեցնների փոխելու։ Ահա թէ ուր կը կայանայ, ճշտիւ, գործածուած օքսիդների դերը։ Ասոնք շատ բարձր բարեխառնութեան մէջ միայն (1650 աստիճան ջերմութեան տակ) հրաչէկ կը դառնան, և մեծ մասամբ կ'արձակեն բուն լուսեղէն, այսինքն դեղին, կանանչ և կապայտ ճառագայթներ, մինչդեռ կարմիրի և ենթակարմիրների, որոնք ջերմական ճառագայթներ են, շատ քիչ քանակութեամբ ծնունդ կու տան։ Այս պատճառաւ է որ մանջօն Առէք ունեցող ճրագին լոյսը պաղ է։

Ջերմական ճառագայթները կարող չեն անցնելու լոյսին համար թափանցիկ բոլոր մարմիններէն. այսպէս, հասարակ ապակին, որ լոյսին համար մեծապէս թափանցիկ է, աղօտ է ջերմութեան համար, թող չը տար որ սա անցնի, այլ կը ծծէ այն և կը տաքնայ։

* * *

Քիմիական կամ անդրամանիշակագոյն ճառագայթներն ալ, որոնք ընդարձակօրէն կը տարածուին մանիշակագոյնէն անդին, երբ ճերմակ լոյսը տարբազադրենք, մասամբ կը գտնուին արեգական լոյսին մէջ, Ասոնք են որ, մանիշակագոյններին հետ, քիմիական զօրաւոր ազդեցութիւններ կ'ընեն, կ'աղենն լուսանըկաշական պլաքների վրայ, մարմինների դոյնները կը փոխեն կամ կ'աղօտացնեն, կը հականնեխեն կամ միկրորները կ'ապաննեն։ Արդէն տեսանք թէ մթնոլորտէն մեծապէս կը ծծուին, իսկ հասարակ ապակիէն բնաւ չեն կրնար թափանցիլ, ըսել է թէ սենեակի պատուհանները փակ պահել կամ բաց թողնել, նոյնիսկ լոյսի բաղադրութեան տեսակէտով, միևնոյնք չէ։ Յաճախ արև տեսնող և բաց պատուհաններով սենեակները միշտ աւելի առղջապահիկ են։

Անդրամանիշակագոյն ճառագայթները և եկտրացած մարմինների վրայ յոյժ շահնեկան ազդեցութիւններ կ'ընեն. օրինակ՝ ծխտապէս ելեկտրացած մարմինները կը պարպեն։ Սենեակին մէջ դրէք ապակեայ կոթի վրայ հաստատուած մետաղեայ մի ելեկտրացած դունտ. եթէ սենեակին պատուհանները փակ են, գունաը շատ դադարօրէն պիտի կորուցնէ իր ելեկտրականութիւնը. Մինչդեռ եթէ պատուհանները բանանք, կամ թէ սենեակին մէջ երկու մետաղների միջն ելեկտրական կայծ յառաջ բերենք, ներս մտած կամ արտադրուած լոյսին մէջ գտնուող անդրամանիշակագոյն ճառագայթների պատճառաւ, գունաը

չուտով պիտի կորսնցնէ իր ելեկտրականութիւնը, ևթէ սա ժխտական է: Կան գիտուններ, որոնք այս ճառագայթների աղղեցութեան կը վերագրեն: մինուրոտի ելեկտրականութեան բաժանումը, հետեաբար փոթորիկները, փայլակն ու կայծակը:

Մեզ զբաղեցնալ ճառագայթները ինքնին ելեկտրականութիւն չունին, հակառակ, իրենց գործած ելեկտրական աղղեցութիւններին: Մի մետաղեայ թերթ անոնց ներդործութեան տակ մասնաւոր ճառագայթներ կ'արձակէ, որոնք յարենման են քաթողական կոչուածներին, որոնք քիչ վերջը պիտի ուսումնակրենք:

Աշխատանոցների մէջ անդրամանիշակագոյն ճառագայթներ ձեռք բերելու համար ելեկտրական աղեղ կը կազմեն մնատալների, մանաւանդ cadmium-ի, aluminum-ի և zinc-ի միջեւ. յառաջ եկած ելեկտրական լոյսը մեծ քանակութեամբ կը պարունակէ անոնցմէ:

Ինչպէս կարելի է այս անտեսանելի ճառագայթները տեսանելիների փոխել, կամ, ուրիշ բառերով, ինչպէս կարելի է անդրամանիշակագոյնների թրթուացումներին արագութիւնը նուազեցնել: Կան մարմիններ, ինչպէս են Ուրանի աղերը, որոնք այդ ճառագայթների աղղեցութեան ենթարկուելով կը ծծեն անոնք և տեսանելի ճառագայթներ կ'արձակեն: Ուրանի աղերը անոնց աղղեցութեան տակ կանանչ-դեղին լոյս կ'արձակեն: Այս իրողութիւնը մեծագէս դիւրացուցած է քիմիական անտեսանելի ճառագայթների ուսումնասիրութիւնը:

Միայն անդրամանիշակագոյն թրթուացումները չեն որ կարող են փոխութիլ նուազ արագ թրթուացումների. միենոյնը կը պատահի բոլոր գործօն ճառագայթների, այսինքն կոնանչի, կապոյտի և մանիշակագոյնի համար: Այս մարմինները, որոնք թրթուացումների արագութիւնը փոխելու կարողութիւն ունին, երկու տարրեր գոյն ունին ըստ՝ այնմ որ լոյսը կը ցոլացնեն կամ կը փոխանցնեն: Մագդալայի կարմիրով ներկուած, մի լուծաջուր (solution) կարմիր գոյն ունի, երբ լոյսը լուծաջուրին մէջէն անցնելով կու գայ կը համնի մեր աչքին: մինչդեռ կանանչի գարնող նարնջագոյն է, երբ լոյսը լուծաջուրին վրայէ կը ցոլանայ միայն: Այս տեսակ մարմինները կը կոչուին ֆլուորէսան, երկոյթն ալ ֆլիւօրէսանս անունով կը ճանչցուի:

* * *

Եթերական թրթուացումների սանդնաշարին վերջին կամաները ուսումնասիրեկ առաջ, պարագնք մի քիչ կանգ առնել

անոնց ծնունդ տուող պատճառին, քաթողական ճառագայթների վրայ, և տեսնել անոնց արտադրութեան կերպը։ Քաթողական ճառագայթները, ինչպէս հետագայ տողերի մէջ պիտի տևանենք, նիւթական ճառագայթներ են և ոչ թէ եթերական թրթռացումներ։

Բարդիչների մարտկոցի (batterie d'accumulateurs), ելեկտրական զօրաւոր մեքենայի կամ, ինչպէս սովորաբար տեղի կ'ունենայ, մի Ռու. քեռոքեան ելեկտրագլանի (boline) երկու բնեռները հաղորդակցութեան մէջ դնենք երկու ծայրերը կոց ապակեայ խողովակի կամ սրուակի վրայ հաստատուած երկու մնատիեայ թելերի, կամ ելեկտրական լեզուով, երկու ելեկտրոդների հետ, որոնց իւրաքանչիւրը, ընդհանրապէս ոլլատինէ կազմուած, կը վերջանայ խողովակին ներսը ալիւմինիւմի թանձր թելով կամ զլանիկով կամ հարթ կամ գոգաւոր երեսով փոքր սկաւառակներով մի կատարելագործեալ օդահան գործիքի միջոցաւ սկօննք պարպել, կողմնակի խողովակին, սրուակին կազը, որը կրնայ լինել օդ, թթուածին, (oxygène), ջրածին (hidrogène), բորակածին (azote), կամ ածխական թթու (acide carbonique): Երբ խողովակին մէջի կազին ճնշումը մէկ քանի սանտիմէտրի իջնայ, հոսանքին մոտած կողմի ելեկտրոդէն, կամ ելեկտրական լեզուով, անողէն, մատիտի հաստութեամբ մի լուսաւոր շերտ կը մնենի և, աստիճանաբար նուազելով, կը յանդի հօսանքին դուրս ելած ելեկտրոդին՝ քաթողին՝ մօտերը: Այս դրական լոյսը, մանիշակագոյն կարմիր՝ եթէ խողովակին կազը օդ է, մեծապէս կ'ազդուի մագնիսականութենէն. արդարն երբ մի մագնիս մօտեցնենք սրուակին, շերտն անոր մօտերը, անկէ վանուելով, կոր գիծ կը ձևացնէ, յետոյ դարձնեալ իր նախնական ուղղութիւնը ստանալու համար երբ, անօսրացուամը յառաջ տանելով, ներսի կազին ճնշումը մէկ միլիմէտրի համար, շերտը ընդլայնելով կը լիցնէ ամբողջ խողովակը ու միանգամայն կը կարճնայ: Քաթողին մօտն ալ կը սկսի ծայր տալ մի լուսեղէն պատեան—Ժխտական լոյսը: Երբ վերջապէս ճնշումը մէկ հարիւրերորդ միլիմէտրի համար, դրական լոյսը արդէն իսկ բոլորովին անհետացած է, խողովակը մեծ մասամբ մութ, իսկ քաթողին չուրջը կազմուող ժխտական պատեանն ալ (կապոյտ՝ օդին համար) գրեթէ ամբողջովին կը շրջապատէ այն, ասոր և իր միջն թողնելով մի մութ՝ միջոց, որը խողովակին ամբողջութիւնը պիտի գրաւէր, եթէ կազին անօսրացուամն աւելի առաջ տանէինք: Իսկ խողովակին այն մասը, որ քաթողին դիմացը կը գտնուի, փոսփորավիայլ կը դառնայ, և կանանչ լսու կ'արձակէ եթէ խողովակը հասարակ ապա-

կիէ է, կապոյտ՝ եթէ բիւրեղեայ է։ Քաթողական կոչուած անտեսաննելի ճառագայթները, որ մխտական լոյսին երենալէն ի վեր ծնունդ առնել սկսած էին, պարապութեան յառաջացած աստիճանին շնորհիւ կը հասնին ապակիին և լուսատու կը դարձնեն այն։

Այս ամէն իրողութիւնները գտած է մի զերմանացի բնադէտ, Հիտառք, 1869-ին, բայց անոնց մանրամասն ու հիմնական ուսումնասիրութիւնը կը պարտինք Սըր Ռուլերմ Կրուքսի (1880), որի անունով վերոյիշեալ ճառագայթները արտադրող խողովակները կը կոչուին Կրուքսեան խողովակներ կամ սրուակներ։

Քաթողական ճառագայթները ծնունդ կ'առնին քաթողէն, ասոր ուղղահայեաց կերպով, և կը ճամբորդին ուղիղ գիծով, այնպէս որ անոնց ճանապարհին վրայ դրուած որևէ արգելք կրնայ կասեցնել անոնք ու իր ստուերը ձգել սրուակին պատին վրայ, ճիշտ լուսեղէն ճառագայթների պատահածին նման։ Մեծապէս կ'աղջուին մագնիսի ներկայութենէն, որը աւելի կամ նուազ ուժգնութեամբ կը տեղափոխէ լուսեղէն բիծը կամ հետքը խողովակին պատերին վրայ. ըսել է թէ քաթողական շնրար իր ուղղագիծ ընթացքը թողնելով աղեղ կը ձեացնէ, որը այնքան աւելի պրկուած կը լինի, որքան ելեկտրական ճնշումը զօրաւոր է։

Քաթողական ճառագայթները իրենց հանդիպած մարմիններին վրայ մեքենական, բիմիական, լուսեղէն և ջերմական շատ նշանաւոր ներգործումներ կ'ընեն, Մի շարժական արդելք, օրինակի համար մի փոքրիկ անիւ, որը խողովակին մէջը դրուած լինի, անոնց աղդեցութեան տակ կը սկսի զառնալ և քաթողէն հեռանալ միանգամայն։ Մարմինների մեծ մասը կ'այլայլի երբ անոնց հանդիպելու դժբաղդութիւնն ունենայ. Նոյնիսկ սրուակին ապակին իր խորութիւնների մէջ այլայլելով, այն է՝ վերածուելով, յատկանշական (caractéristique) գոյն կը ստանայ. Մարմիններէն շատերը նմանը չը տեսնուած սաստկութեամբ փոսփորափայլ կը դառնան անոնց աղդեցութեան տակ. տեսանք արդէն թէ սրուակին ապակին կանանչ լոյս կ'արձակէր, կաւիճը անոնց աղդեցութեան տակ նախնջագոյն լոյս կ'արձակէ, աղամանդը՝ ընդհանրապէս կանանչ, սուտակը՝ կարմիր, կրածինի ֆլիւոփիւոր՝ մանիշակագոյն, բարիումի պլատինոսիանիւոր՝ զեղին-կանանչ, բիւրեղը՝ կապոյտ, եայլն Ոչ նուազ զօրաւոր է անոնց ջերմական աղդեցութիւնը. արդարեն երբ գողաւոր քաթողի միջոցաւ կենարոնացնենք անոնք պլատինի մի թերթի վրայ, սա հրաշէկ կը դառնայ, նոյնիսկ կը հալի՛ եթէ հրաշէկ դարձած

կամ մասամբ հալած պլատինի թերթը մօտէն քննենք, կը տեսնենք որ անհամար փոսիկներ ունի, իրրեթէ զօրաւոր հարուածներ ընդունած լինէր: Աղամանդը անոնց ազդեցութեան տակ երեսէն կը սենայ, ինչ որ 3600 աստիճանի մօտ ջերմութիւն կը նշանակէ, որը անշուշտ բարձրագոյն չափը լինելէ հեռի է:

Ի՞նչ են սակայն քաթողական ճառագայթները: Երկար վիճաբանութիւններէ ետք, փորձերն այսօր վերջնականապէս ապացուցած կը թէին որ անսնք քաթողէն ննտուած նիւթի ժխտապէս ելեկտրացած մասնիկներ են, և ոչ թէ եթերական թրթուցումներ, որպէս են լուսեղէն ճառագայթները և ուրիշներ: Անոնց ժխտապէս ելեկտրացած լինելը Մ. Պերրենի փոձերով անվիճելի կերպով ապացուցուած է:

Մ. Ժ. Թոմասընի և ուրիշ ընադէանների հանձարեղ փորձերը ցոյց կու տան այդ մասնիկները մէկ վայրկեանի մէջ 40,000 քիլոմէտրի մօտ, այսինքն լոյսի արագութեան մէկ տասներորդէն քիչ աւելի արագութիւն կը ճանապարհորդին: Տրուած լինելով անօսրացումի աստիճանը, այդ արագութիւնը ըմբռնելի է, քանի որ խողովակին մէջ գտնուող կազի փոքրաթիւ մասնիկները ազտօրէն շարժելու ահագին, անսահման դաշտ ունին իրենց արամագրութեան տակ: Անոնք են որ իրենց ընդհարումովը առաջ կը բերեն մեր վերը ահսած ներգործութիւնները:

Սակայն խնդիրն այսքանով չը լուծուիր, ինչ են նոյնիսկ այդ մասնիկները Քաթողական ճառագայթների յատկութիւնները ըոլորովին անկախ են գործածուած ելեկտրոդների և կաղին ընութենէն, ինչպէս և ապակիին տեսակէն, Ըսել է թէ անոնց ծնանդ տուող պատճառը կամ ճառագայթող նիւթը միշտ միշենոյնն է: Արդեօք տիեզերական կամ նախնական նիւթին հանգէպ կը գտնուինք: Այս յանդուդն ստումը ընելէ առաջ բանաւոր է տեսնել թէ այդ մասնիկները արդէն ծանօթ մարմինի կամ տարրի չեն վերաբերեր: Մանրակիրիտ գննութիւններ մասնանիշ ըրած են միշտ ջրածինի ներկայութիւնը քաթողական ճառագայթներ արտադրող ամէն սրուակի մէջ, առանց բացառութեան, ինչ որ ալ լինի գործածուած կաղը, ինչ որ ալ լինին ձեռք առնուած զորուշութիւնները: Գիտենք նաև թէ երբ մի սրուակ այլես անկարող է գործելու, անոր համար որ անօսրացումը որոշեալ չափէն վեր է կամ վար, կը բաւէ պլատինի պլանիկի միջոցաւ մի քիչ ջրածին մտցնել կամ գուրս հանել, որպէսզի սրուակը նորէն կարենայ գործել: Այս և տակաւին ուրիշ բազմաթիւ իրողութիւններ իրաւունք կու տան ըսելու որ քաթողական ճառագայթների ծնունդ տուող պատճառն են ջրածինի մասնիկները կամ շամանդաղները, որոնք,

Քաթողիկէն ժխտագէս ելեկարանալով, անկէ ուժգին կերպով կը նետուին ահագին արագութեամբ:

Զրածինի ճառագայթող մասնիկներին արագութեան և փոխադրած ելեկարականութեան չափերը, փոքր հաշիւներէ վերջ, ցայց կու տան թէ անոնց զանգուածը (masse) սովորական ջրածինի զանգուածէն (որը մեզ ծանօթ ամէնէն փոքրն է) հաջար անգամ փոքր է: Կան զիտուններ որոնք չորրորդ կամ շամանդաղային վիճակ կը կոչեն նիւթի այս վերջին աստիճան բաժանեալ վիճակը:

Քաթողական ճառագայթներն ալ, արեին լոյսին նման, զանազան ճառագայթներէ կը բաղկանան: Թէն թափանցելու մեծ կարողութիւն չ'ունենան, առանց դժուաբութեան կ'անցնին ալիւմինիւմի բարակ թերթին մէջէն, այնպէս որ եթէ սրուակին վրայ բացաւած ծակը մի այդ տեսակ թերթով փակենք, ասոր մէջէն դուրս կրնան ենել քաթողական ճառագայթները, որոնք այլևս լէնարեան կը կոչուին: Ասոնք կրնան նոյնիսկ պարապին մէջ ճամբորդիլ, և, քաթողականների միւս բոլոր ներգործութիւններին հետ, ելեկարացած մարմինները կը պարպեն կամ կը չնղոքացնեն, յագեցած շողիները կը խտացնեն, օդի բաղադրութիւնը կը փոխեն, թթուածինը մասամբ օզօնի (ozon) վիճակին մէջ դնելով:

Լէնարեան ճառագայթները ճառագայթող նիւթի բացաւարութեան հակառակ էին, արդարև ջրածինի այնքան փոքր մասնիկները, ուժգնորդէն նետուած քաթողէն, կրնան անցնել ալիւմինիւմի թերթին ծակտիքներէն:



Քաթողական ճառագայթների յատկութիւնների ամէնէն նշանաւորը, հակառակ այնքան խուզարկողների, մանաւանդ Սըր Ռ. Կրուֆսի հանճարեղ փորձերին և խորաթափանց զննութիւններին, թագուն մնացած է մինչև 1895-ի վերջերը: Մ. Ռէօնտկէնի վիճակուած էր անոր զիւտը ընելու փառքը:

Ահա թէ ինչպէս տեղի ունեցած է Ռէօնտկէննեան ճառագայթների զիւտը: Մ. Ռէօնտկէն, քաթողական ճառագայթների վրայ կատարած ուսումնասիրութեան ատեն, երբ մի անգամ խաւաքարտէ մի տուփի մէջ փակած էր կրուքսեան սրուակը, զարմանքով տեսաւ որ մօտը գտնուող բառիումի պլատինօսիանիւրէ կաղմուած մի լուսարգել (éclan) փոսփորափայլ կը դառնար, երբ սրուակը գործէր: Բնականաբար ոչ քաթողական ճառագայթները, ոչ ալ սրուակին փոսփորափայլութիւնը կրնային

պատճառ լինել այս նոր ու բոլորովին խորհրդաւոր երևոյթին, քանի որ անոնք խաւագարտէն կ'ընդմիջուէին Ուրիշ անտեսանելի ճառագայթներ էին ուրեմն որ, անցնելով խաւագարտին մէջէն, կը գրգռէին լուսարգելին ֆոսփորափայլութիւնը:

Նոյնիսկ վերիվերոյ քննութիւն ցոյց տուաւ իսկոյն թէ այդ ճառագայթները, որոնք ծնունդ կ'առնէին սրուակին՝ քաթողական ճառագայթներէն ընդհարուած՝ մասէն միայն, ուղղիդով ճամբարայ կ'ընէին, լոյսին համար աղօտ մարմինների շատերէն կը թափանցէին, և բոլորովին կը տարբերէին մինչև այն ատեն ծանօթ տեսանելի և անտեսանելի ճառագայթներէն, լինին լուսեղէն, քաթողական, ելեկտրական, եալյն:

Մ. Ուչօնտկէն իրենց բնութեամբ բոլորովին անծանօթ և խորհրդաւոր այս ճառագայթները X անունով մկրտեց: Այսօր սակայն, եօթը տարուան յարատն ու յամառ ճիգերէ վերջ, շատ բան զիտենք անոնց վրայ, որով, առանց զադրելու մի հրաշալիք լինելէ, մեծապէս կորուսած են իրենց հին խորհրդաւորութիւնը: X-ը եթէ ոչ տակաւին Ա-ի, դո՞նէ Ուչօնտկէնեան անունին տեղի տուած է, ինչ որ պարզապէս արդարութիւն է:

Ամէն մարմին, առանց բացառութեան, քաթողական ճառագայթներէն ընդհարուելով X ճառագայթների ծնունդ կու տայ: Սրդէն տեսանք թէ մարմինների մեծ մասը ասոնց ազգեցութեան տակ լուսատու կամ ֆոսփորափայլ կը դառնային: Սկիզբները այնպէս կարծուեցաւ թէ ֆոսփորափայլ դարձող մարմինները միայն կարող էին X ճառագայթներ արձակել, գաղափար որ թէն անձուկ, գեղեցիկ զիւտերի դուռ բացած է: Հաեւ է թէ մարմիններէն շատերը քաթողական ճառագայթների ոյժը կը ձեափոխեն մասամբ տեսանելի, այն է՝ լուսեղէն, մասսամբ ալ անտեսանելի ճառագայթների: մինչդեռ ուրիշներ, փոքր թիւով, որոնցմէ է պլատինը, միայն անտեսանելի ճառագայթների կը ձեափոխեն այն:

Ուչօնտկէնեան ճառագայթներն արտադրող սրուակը, հակառակ իր անունը փոխելով այլիս տես focus կոչուելուն, մի կրոքսեան սրուակ է, որի երկու ելեկտրոդները, ընդհանրապէս հարթ երեսով և պլատինէ կազմուած, միմեանց մօտ կը զըտնուին:

Ուչօնտկէնեան ճառագայթների յատկութիւնները բազմութիւ են, որոնց ամէնն ալ սակայն նոր չեն: Անոնց անտեսանելիութիւնը, ինչպէս և անոնց թափանցելու կարողութիւնը, բնաւ զարմացնելու բնութիւն չունին բնազէանները, որ այնքան ուրիշ անտեսանելի և տարբեր աստիճանով թափանցող ճառագայթների հետ գործ ունին շարունակ: Գիտենք թէ մեր

աչքերը, բնագիտական տեսակէտով, շատ տկար և անկատար դործիքներ են, և թէ անհամար ճառագայթներ անտեսանելի կը մնան մեզ:

X ճառագայթները մեծապէս թափանցող են. անոնց թափանցողութիւնը սերտ առնչութիւն ունի նիւթին իսկութեան հետ: Թեթև մարմինները, ինչպէս են թուղթը, սև թէ ճերմակ, փայտը, սովորական ապակին, խաւաքարտը, միսը, հայլն, ուր նիւթը համեմատաբար անօսր է, թափանցիկ են անոնց առջեայս մարմինների մէջէն X ճառագայթները այսքան դիւրութեամբ կ'անցնին, որքան զիւրութեամբ կ'անցնի լոյսը ապակիէն: Մինչդեռ ծանր մարմինները, ուր նիւթը խիտ է, աւելի կամ նուազ անթափանց են. այսպէս են մետաղները, ուկորը, ըիւրեղը, հայլն: Մետաղների մէջ ալիւմինիումը, որ համեմատաբար թեթև է, քիչ-շատ թափանցիկ է, մինչդեռ կապարը, ամենածանր մետաղներէն մինը, զրեթէ բոլորովին աղօտ: Կապարին ներկայութիւնն է պատճառ, որ քիւրեղը անթափանց է X ճառագայթների հանդէպ: Այսպէս ուրեմն մէկ կողմէն կը դանենք թուղթը, փայտը, խաւաքարտը, միսը աղօտ լոյսին համար, թափանցիկ X ճառագայթներին հանդէպ, միւս կողմէն՝ բիւրեղը թափանցիկ առաջինին համար, աղօտ վերջիններին հանդէպ: Այս կէտան ալ սակայն զարմացնելու կարող չէ. արդարեւ զիւրենք թէ այսինչ լուսենդէն ճառագայթին համար թափանցիկ մի մարմին մի ուրիշ կամ ուրիշների համար բոլորովին աղօտ է: Այսպէս, կարմիր ապակին միմիայն կարմիր ճառագայթների համար թափանցիկ է, կանանց՝ միայն կանանչներին համար ևայլն ևակ աղուճակը (selgemme) որ բոլորովին թափանցիկ է լուսենդէն և ջերմական ճառագայթների հանդէպ, աղօտ է անդրամանիշակագոյնների համար, մինչդեռ բնածուկսի ծծմբուկը (sulf. de carbone) բոլորովին հակառակ յատկութիւն ունի:

X ճառագայթները միշտ ուղիղ գիծով կը ճամբորգին, ոչինչ կարող է շեղեցնել անոնք, ոչ իսկ մագնիսը: Կամ այն է որ իրենց շիտակ ճամբան կ'երթան և կամ բոլորովին կ'արգելուին, բայց երբէք իրենց ուղիղ ճամբէն չեն շեղեր: Հայելինների, այսինքն հարթ երեսների հանդիպելով չեն անդրադառնար, ոչ ալ պրիսմակէ անցած ատեննին կը բնելանին, ինչպէս կ'ընեն լուսենդէն, ջերմական, ելեկարական և, գոնէ առ երեոյթս, քաթոդական ճառագայթները Ելեկտրականութիւն չ'ունին, սակայն, զարմանալիք բան, ելեկտրացած մարմինները կը պարպեն՝ օդը հաղորդիչ դարձնելով, ճիշտ անդրամանիշակագոյնների նման: Մագնիսականութենչ ընաւ չեն աղջուիր, մարմինները ֆուսփ-

բախայլ կը դարձնեն, լուսանկարչական պլաքների վրայ կ'աղդեն արեին լոյսին պէս, մի կէտ որը մեծապէս կը դիւրացնէ անոնց ուսումնասիրութիւն։ միայն թէ որովհետև անկարելի է մի որեէ գործիքով անոնք անփոփուլ, կետրոնացնել կամ զուգահեռական դարձնել, լուսանկարները որոշ շրջադիմեր չեն ունենարու

X ճառագայթներն ալ իրենց ծնունդ կու տան ուրիշ ճառագայթների, արդարն ամէն մարմին անոնցմէ ընդհարուելով, Փոսֆորափայլ դառնայ կամ ոչ, երկրորդական կամ, Մ. Սանեաքէ մանրամասն կերպով ուսումնասիրուած լինելուն պատճառաւ, Սանեարեան կամ S կոչուած ճառագայթների կ'արձակէ, Այս վերջինները X ճառագայթների և քաթողակների խառնուրդ լինել կը թէին, մասամբ մագնիսէն կը չեղին, Ժմատական ելեկարականութիւն և շատ տկար թափանցողութիւն ունին, մասամբ ալ մագնիսէն չեն չեղեր, ելեկարականութիւն չ'ունին ու մեծապէս թափանցող են։ Երկրորդական ճառագայթներն ես իրենց կարգին երրորդականների ծնունդ կու տան։

X ճառագայթներն ալ, քաթողականներին և լուսեղիններին նման, բազմատեսակ են, ինչպէս հաստատած է Մ. Պընուա. ինդիրը այսպէս իր շահեկանութեան չափ ալ բարդ կը դառնայ։

X ճառագայթների կիրարկումները գրեթէ ամէնին ծանօթ են։ Շատեր տեսած են անոնց միջոցաւ առնուած լուսանկարները ձեռքի, քազուկի, կուրծքի կամ քսակի ներսը ցուցադրող երբ այդ ճառագայթները արտադրող մի սրուակի առջի գնենք մեր ձեռքը կամ մարմինին որնէ մի մասը, ասոր ետին ալ լուսանկարչական պլաքը, որը սև թուղթով պատուած լինի, ցուցադրուած մասին ոսկորները, մետաղները, —մատանի, բանալի, շղթայ, ժամացոյց, դրամ, եայն, —ընդհատելով ճառագայթները չեն թողներ որ ասոնք ազդեն զգայուն պլաքին վրայ, մինչդեռ միսերը, գնդերները, գրեթէ բոլորովին թափանցիկ, ճամբայ կու տան անոնց, որոնք քիմիական կերպով կ'աղջեն պլաքին վրայ, ուր, սովորական գործողութիւններէն վերջը, պիտի տեսնենք ոսկորներն ու մետաղները մութ գոյնով, շրջապատուած մկանունքների թեթև մշուշով։ Այս ուսումնասիրութեան սկիզբը տեսանք թէ որքան մեծ ծառայութիւններ կը մատուցանեն և տակաւին մատուցանելու կարող են մեզ զրազեցնող ճառագայթները ընդհանուր բժշկութեան և վիրաբուժութեան մէջ։ Մաքսատունների մէջ ալ մարդ անոնցմէ կ'օգտուի, առանց բանալու հակերի և ծրարների ներսը զննելու համար։

Խ ճառագայթների բնութիւնը, ահա հիմնական

հարցումը, Արեգակնային ճառագայթներին նման են, թէ քաթոդականներին, ուրիշ բառերով, եթերական թրթուցումներէ յառաջ կու դան, թէ նիւթական մասնիկներէ: Պէտք է ըսել թէ երկու կողմն ալ մեծանուն պաշտպաններ կան, առկայն վերջերս Մ. Բլնտըլլօի հանձարեղ փորձերը մեծապէս ոյժ կու տան առաջիններին, անոնց, որոնք X ճառագայթները իբրև անդրա-անդրամանիշակագոյն ճառագայթներ կ'ընդունին:

X ճառագայթները քաթոդականներէն հիմնովեն կը տարբերին, որովհետեւ ասոնց նման ելեկտրացած չեն, ոչ ալ մագնիսականութենէ կ'ազդուին: Լուսեղէն ճառագայթներէն ալ հիմնովին կը տարբերին, կամ գոնէ կը աարբերէին մինչեւ մօտերս, որովհետեւ ասոնց յատուկ երեսյթները յառաջ չէին բերեր, ինչպէս են ցոլացում, բեկում (refraction), խոտորում (diffraction) և բեկացում (polarisation): Բայց տեսութիւնը ցոյց կու տայ թէ անդրա-անդրամանիշակագոյն ճառագայթները ոչ ցոլացում, ոչ ալ բեկում պարտին ու կարող են ունենալ, այլ միայն խոտորում և բեկացում: Ստուգիւ ալ Մ. Մ. Հակայի և Ռւբինտի, ինչպէս և Մ. Զոմըրֆէլտի փորձերը ցոյց կու տան խոտորումի հետաքրքրացարժ երեսյթների գոյութիւնը, իսկ Մ. Բլնտըլլօ դեռ վերջերս կը հաղորդէր փրանսական գիտութեանց Ակադեմիային թէ X ճառագայթների խուրձին մէջ կը գտնուին թրթուացումներ, որոնք բեկացած են, բեկացած վիճակի մէջ ծնունդ կ'առնեն: Միենոյն գիտումը, նոյնպէս թիչ առաջները, յաջողած է չափել, խիստ հանձարեղ փորձերի միջոցաւ, X ճառագայթների արագութիւնը, որը հաւասար զտած է ելեկտրական, հետևաբար լուսեղէն ճառագայաթների արագութեան, այսինքն մէկ վայրկեանի մէջ 300000 քելօմէտրի: Ելեկտրական ճառագայթների արագութեան հաւասար լինելը լուսեղէնների արագութեան, դարձնալ նոյն մեծանուն գիտունին փորձերին կը պարտինք: Այսպէս ուրեմն կ'երեայ այն պատուարը, որ կը բաժնէր X ճառագայթները լուսեղէններէն, և ընդհանրապէս եթերի թրթուացումներէն:

Միւս կողմանէ, Մ. Լէնար յաջողած է մինչեւ հիմայ ճանչըցուածէն աւելի կարծ ալիքներով անդրամանիշակագոյն ճառագայթներ արտադրել որոնք չատ կը մօտենան X ճառագայթներին:

Այս ամէն նկատումները, տակաւին բաղմաթիւ ուրիների հետ, իրաւունք կու տան ընդունելու թէ X ճառագայթները պարզապէս խիստ արագ թրթուացումներէ կազմուած են, յառաջ եկած՝ քաթոդականների ուժգին ընդհարումէն:

Այսպէս կը գտնենք հիանալի միութիւնը նոյնքան հիանալի զանազանութեան մէջ,

* * *

Անտեսանելի ճառագայթների թւումն մասանցը վերջացնելու համար մեզ կը մնայ խօսել նաև Բէկըռոէկեան ճառագայթների վրայ, որոնք մասամբ քաթոդականներին, մասամբ ալ Ռէօնտկէննեաններին կը մօտենան:

X ճառագայթների հիանալի դիւտէն մի ամիս վերջը, Մ. Հ. Պուէնկառէ, Սորբոնի մաթեմատիկական բնագիտութեան մեծանուն ուսուցիչը, հետեւեալ դիտողութիւնը կ'ընէք. «Կրուքսի խորովակին ապակին, ընդհարուելով քաթոդական ճառագայթներէն, գունաւոր լոյս կ'արձակէ, այսինքն ֆլիւորէսան կը դառնայ. այս ֆլիւորէսանոին կ'ընկերանայ Ռէօնտկէննեան ճառագայթների բղիումը: Կարելի է հարցնել թէ արդեօք բոլոր այն մարմինները, որոնց ֆլիւորէսանսը սաստիկ է, չնն արձակեր, լուսեղէն ճառագայթների հետ նաև Ռէօնտկէննեան ճառագայթներ, ինչ որ ալ լինի անոնց ֆլիւորէսանսին պատճառը»: Երբ դիտուն պրոֆէսորն այս տողերը կը զրէր, գտնուած չէր տակաւին որ ֆլիւորէսանսը անհրաժեշտ պայմանը չէր Ռէօնտկէննեան ճառագայթների ծագումին: Արդարեւ տեսանք արդէն թէ պլատինը ընդհարուելով քաթոդական ճառագայթներէն առանց լոյս արձակելու, այն է՝ ֆլիւորէսան դառնալու, X ճառագայթների ծնունդ կու տայ:

Այս դիտողութենէն քիչ վերջը մի քանի բնագէտներ դիտեցին որ ֆոսփորափայլ մարմիններէն ոմանք, ինչպէս զինկի և կրածինի ծծմբաւորները (sulf. de zinc և sulf. de calcium), լուսանկարչական պլաքների վրայ տպաւորութիւն կ'ընէքն, նոյնիսկ լոյսին հանդէպ բօլորովին աղօտ սև թուղթի մէջն: Պ. Բէկըռուէլ, որ մեծ բաժին ունեցած է այս նորութիւնների զիւտին մէջ, նմանօրինակ փորձեր ընելով ուրանիում մետաղին աղերին վրայ, որնցմէ ոմանք խիստ գեղեցիկ ֆլիւորէսանս մ'ունին, միենոյն արդինքներին յանդեցաւ: Ուրանի բաղադրութիւնների վրայ կատարած աշխատութիւնների շարունակութեան մէջ տեսաւ սակայն որ իր զիտած երևոյթը նախորդներին նման չէր, և թէ նմանութիւնը ասերենոյթս էր միայն: Արդարեւ, եթէ ուրանի բաղադրութիւնները պլաքների վրայ տպաւորութիւն կը ձգեն, աղօտ մարմինների մէջէն թափանցելով, այս երևոյթն անկախ է բաղադրութեան ֆլիւորէսանսէն, այսպէս որ այդ մարմինները ֆլիւորէսան լինին կամ ոչ:

միշտ միենոյն աղդեցութիւնները կ'ընեն, և թէ մետաղը, այն է՝ ուրանիումը, շատ աւելի գործօն է: Բաց աստի, մինչ առաջիններին համար լոյսն անհրաժեշտ է, — որպէսզի զինկի և կրածինի ծծմբաւորները մութին մէջ լոյս արձակեն, այսինքն փոսփորափայլ դանանան, անհրաժեշտ է որ մի քիչ առաջ լոյսի աղդեցութեան ենթարկուած լինին. իրենց ամբարած ճառագայթները, կամ ոյժն է որ վերջը մութին մէջ դուրս կու տան, — ուրանիումի և ասոր աղմբին համար բոլորովին անպէտ կը դառնայ, բանի որ տարիներ ամբողջ միշտ մութին մէջ այդ մարմինները շարունակ գործօն կը մնան, այսինքն պլաքների վրայ կ'ազդին:

Բոլորոսվին նոր երևոյթ էր որ ի լոյս կու գար:

Այս գեղեցիկ աշխատութենէն վերջ բնական էր հարցնել թէ միայն ուրանիում մնտաղն էր որ այդ խորհրդաւոր յատկութիւնն ունէր: Բազմաթիւ բնագէտներ ինկան այս հարցին ետենին և ուսումնասիրնեցին, այս տեսակէտով, անհամար պարզ և բաղադրեալ մարմիններ: Տիկին Կիւոսի և Մ. Շմիտի փորձերը ցոյց տուին թէ մի ուրիշ մնտաղ ալ, թորիումը, նոյնատեսակ յակութիւններ ունէր:

Այս մնտաղներին և անոնց բաղադրութիւններին արձակած ճառագայթները նէկքըսէլեան ճառագայթ, և անոնք արձակող մարմիններն ալ ճառագայթագործօն (radioactif) կոչուեցան:

Տիկ. Կիւոսի շարունակելով իր աշխատութիւնը բաղմաթիւ հանածուների վրայ, տեսաւ որ անոնցմէ շատերը ճառագայթագործօն էին: Ի մէջ այլոց, pechblende կոչուած հանածուն, որ ուրանի օքսիդին հետ կը պարունակէ պղմնձ, պիղմութ, զառիկ (arsenie), ծարբաքար (antimoine), կապար, եայն, մասնաւորապէս նշանակելի էր իր դործունէութեան սաստկութեամբը: Շատ փափուկ և դժուարին միջնորդով յիշեալ զիտուն տիկինը իր զիտուն ամուսինին հետ այդ մնտաղներն իրարմէ անջատելով, տեսաւ որ ուրանի անջատումէն ետքն ալ մնացած մասը սասափիկ ճառագայթագործօն էր, իրեն բնկերացող և ի գործ զրուած քիմիական միջոցներովը անջատելն անկարելի եղող մի օտար մարմինի չնորհիւ, քանի որ հասարակ պիղմութը այդ տեսակ յատկութիւն չ'ունի բնաւ: Տարակոյս չը կար թէ մի նոր տարրի հանդէպ կը գտնուէին: Այդ ենթադրական տարրը Պօլօնիում կը կոչուի:

Բոհեմիոյ Եօնակիմոտապի կայսերական հանգերէն ելած pechblende-ին վրայ ալ խուզարկութիւններ կատարելով, Տէր և Տիկին Կիւոսի, 1899-ին, մի ուրիշ տարր ես գտան, որ բա-

րիում մետաղին կ'ընկերանար, և որ քլօրուկի ձեխն տակ 50,000 անդամ աւելի գործօն էր, քան ուրանիում մետաղը։ Այդ նոր մետաղը, քլօրուկի վիճակին մէջ ձեռք բերուած, և Մ. Դըմարսէյէն ալ լուսապատկերային կերպով (spectroscopique mense) յատկանշուած, Ծիաղիում անունը կը կրէ։

Վերջապէս Մ. Դըմիոնէ, միենայն միջոցներով, նոյն տարին, մի ուրիշ գործօն բաղադրութիւն զտած է, որը խիստ հաւանականաբար թորիումի մօտեցող մի տարր կը պարունակէ, որի Ակտինիում անունը տուած է։

Այս հրաշալի մարմինների վրայ կատարուած անընդհատ ուսումնասիրութիւններէն կը հետեւի թէ ուրանիումը և թորիումը իրենց ճառագայթագործունէութիւնը կը պարտին, հաւանականաբար, վերոյիշեալ երեք տարրերէ մէկին ներկայութեան, այնպէս որ պօլօնիումը, ուաղիումը և ակտինիումը կը ներկայացնեն առայժմ նիւթի գործօն, ապրող, ճառագայթարձակ երրորդութիւն։

Ճառագայթագործող մարմինների դիւտի այս հակիրճ պատմութենէն վերջ, տեսնենք անոնց արձակած ճառագայթների բնութիւնը։

Բէկբռոչէիսան ճառագայթները ինքնին անտեսանելի են, միայն ռազիումի բաղադրութիւններն են որ մութին մէջ լուսաւոր են, և այս հաւանականաբար անտեսանելի ճառագայթների ըրած ներգործութեան շնորհիւ։

Ճառագայթագործօն մարմինների արձակած ճառագայթները առայժմ երեք տեսակ են. 1-ն անոնք որ մագնիսականութենէ կ'ազդուին ու կը չեղին, 2-ն անոնք որ մագնիսականութենէ չեն ազդուիր, և մեծապէս թափանցող են, 3-ն անոնք որ մագնիսականութենէ չեն ազդուիր, և մեծապէս թափանցող են։ Առաջինները յարենման են քաթողական ճառագայթներին, երրորդները X ճառագայթներին նրադիումն է որ անոնց երեք տեսակն ալ միաժամանակ կ'արձակէ, մինչդեռ ուրանիումը, գրեթէ միայն առաջինները, իսկ պօլօնիումը երկրորդ տեսակը, մի քիչ ալ առաջիններէն։

Մագնիսէն չեղող ճառագայթները քաթողականներին նման ժխտական ելեկտրականութիւն կը փոխադրէն, այնպէս որ այն մարմինները, որոնք անոնցմէ կ'ընդհարուին, ժխտապէս կ'ելեկտրանան, մինչդեռ ճառագայթագործօն ազդիւրը դրական ելեկտրականութիւն կը ստանայ. Անոնց արագութիւնը քաթողականների հետ միենայն մեծութիւնն ունի. Օքը ելեկտրականութեան հաղորդիչ կը դարձնեն, առաւել կամ նուազ ուժինութեամբ աղօտ մարմինների մէջէն կը թափանցին. Մագնիսէն

շեղող ճառագայթերն ալ բարդ են, և անոնք որ նուազ կը շեղին աւելի մեծ թափանցողութիւն ունին: Ամէնքն ալ լուսանկարչական պլաքների վրայ խոր տպաւորութիւն կ'ընեն: Մարմինների շատերը լուսաառու կը դարձնեն: Այս վերջին երկույատկութիւնները մեծապէս կը նպաստեն անոնց ուսումնասիրութեանը: Եւ նթէ ըսեմ թէ մեծապէս շեղելի ճառագայթները, որոնք նուազ թափանցող են, զարնուելով մի արգելքի կը ծծուին անկէ և նոր, կամ երկրորդական ճառագայթների աղբիւր կը դարձնեն այն, թւած կը լինիմ մագնիսականութենէ շեղող ճառագայթների զմիաւոր յատկութիւնները:

Երկրորդական ճառագայթներն ես, իրենց ծնունդ տուողների նման, մագնիսէն կը չեղին: անոնք կ'անհետանան երբ իրենց ծնունդ տուող պատճառը դադրի աղդելէ:

Մագնիսէն չի շեղող ճառագայթներէն մեծապէս թափանցողները շատ տկար կերպով կ'ազդեն լուսանկարչական պլաքների, ինչպէս և օդին վրայ, որնց մէջէն դիւրութեամբ կ'անցընին, հետեարար որոնցովէ շատ քիչ քանակութեամբ կը ծծուին: Անոնց արագութիւնը գրեթէ հաւասար է X ճառագայթների, հետեարար լոյսի արագութեան: Անոնք ալ մարմինների ֆուսփորափայլութիւնը կը զրգուն: Զօրաւոր կերպով ծծող մի արգելք անոնք կը փոխէ մասամբ երկրորդ տեսակին, այսինքն նուազ թափանցող, կամ ինչ որ միենոյնն է, աւելի ծծուող ճառագայթների: Այսպէս՝ մէկ սանտիմէտր հաստութեամբ մի կապարեայ թերթի մէջէն անցնող ճառագայթները, մեծապէս փոխուած նուազ թափանցողների, ուժգնութեամբ կ'ազդեն լուսանկարչական պլաքին վրայ, և միւս կողմանէ երկրորդական ճառագայթների ծնունդ կու տան:

Տէր և Տիկին կիւսի, իրենց աշխատաւթիւնների մէջ, տեսան թէ մարմինները ռազիումի աղդեցութեան տակ ժամանակաւորապէս ճառագայթագործօն կը դառնային: Այս երեսոյթը կարելի չէ շփոթել երկրորդական ճառագայթագործունէութեան հետ, քանի որ առաջինը ռազիումի աղդեցութենէն վերջին ալ բաւական երկար կը տևէ, մինչդեռ վերջինը պատճառին անհետացումին հետ անյայտ կը լինի: Թէս այս մակածեալ ճառագայթագործունէութիւնն մանրամասն ուսումնասիրութեան ենթարկուած է, անոր վրայ կարելի չէ այստեղ ծանրանալ:

Մ. Կիւսի և Մ. Լաբօսդ այս տարուայ սկիզբները կը ծառուցանէին թէս ռազիումի աղերը նաև ահապին քանակութեամբ ջերմութիւն կ'արտադրեն անընդհատ: մէկ զրամ ռազիումը մէկ ժամուան մէջ գրեթէ 100 կարորի ջերմութիւն, այսինքն

մէկ գրամ ջուրը 100 աստիճան բարձրացնելու կարող ջերմութիւն կ'արտադրէ:

Ճառագայթագործօն նիւթին արձակած կրկք տեսակ աղօտ ճառագայթներին քով, որոնք կը թափանցեն մնացների, ապակիին և միկային մէջէն, կայ մի չորրորդ, որը կը գանուի թորիումի ճառագայթներին մէջ, և կարող չէ անցնել ոչ ապակիին և ոչ ալ միկային մէջէն: Այս վերջին ճառագայթները գըլխաւորաբար ժխտապէս ելեկտրացած մարմինները ճառագայթագործօն կը գարձնեն:

Ի՞նչ է սակայն ճառագայթագործունէութեան պատճառը, ուրկէ կ'առնէ ճառագայթագործօն նիւթը իր արձակած ոյժը: Այս հարցումները տակաւին որևէ փորձառական պատասխան ստացած չեն, այնպէս որ ճառագայթագործունէութիւնը մի յոյժ խորհրդաւոր երեսոյթ կը մնայ միշտ: Փորձառական պատասխանին չգոյութիւնն իսկ զուռ բացած է բազմաթիւ տեսականների: Տարակոյս չը կայ որ ճառագայթագործօն մարմինը իր ոյժը փոխ կ'առնէ, բայց թէ ինչպէս և ուրկէ, չը գիտենք: Ոմանք կ'ընդունին, թէ ճառագայթները կազմուած են նիւթեղէն ամենափոքր մասնիկներէ, որոնք ժխտապէս ելեկտրացած են, գոնէ մագնիսէն շեղողները: Այս տեսութիւնը շատ հաւանական կը թւի, երբ նկատի առնենք թէ անոնք յատկութիւններով՝ յարենման են քաթոդականներին, որոնց նիւթական լինելը գրեթէ մի ստուգութիւն է: Եւ ինչպէս որ քաթոդականները ծնունդ կու տան X ճառագայթների, նոյնպէս ալ ճառագայթագործօն մարմինների արձակած քաթոդականները կրնան արտադրել վերջիններին նման ճառագայթները կը պակսի ուրեմն ճառագայթող մարմինին ծանրութիւնը: ոչ, գոնէ մեր կշնորհների համար, բայց պէտք է ըսել թէ Մ. Կիւոիի և ուրիշների տեսական հաշիւնները ցոյց տուած են, որ ուղիումի գեղեցիկ և գործօն նմոյն անգամ երկվլին տարբների մէջ կրնայ կորսնցնել միայն մէկ գրամ ծանրութիւն:

Միւս կողմանէ Մ. Հայդվայլը գտնուած լինել կը կարծէ որ ճառագայթագործօն մարմինին ծանրութիւնը կը նուազի, հետեւաբար կ'ըսէ, երկրի ձգողութիւնն է որ մասամբ կը փոխուի ճառագայթող ուժի: Մ. Հայդվայլը փորձները նոր են ու անբաւական, և չեն համաձայներ Բէկքըոէլի և կիւոիի փորձներին հետ, որոնք ցոյց կու տան թէ միենոյն փփլկական և քիմիական պայմանների մէջ միշտ ճառագայթագործունէութեան սաստկութիւնը միենոյնն է, հաստատ և անփոփլիս:

Կարելի է ընդունել թէ ուղիումի ուրիշ ճառագայթագործօն մարմինների արձակած ոյժը փոխ առնուած լինի արտա-

քին միջավայրին ջերմութենէն։ Գիտենք թէ կան մարմիններ, որոնք որոշեալ աստիճանի մէջ տաքնալով մութին մէջ լոյս կ'արձակեն, այսինքն փոսիրափայլ կը դառնան. վերոյիշեալ մարմինները ջերմութիւնը փոխանակ լուսեղէն ճառագայթների անտեսանելի թրթուացումների կը ձևափոխեն։

Կարելի է նաև ընդունել թէ անոնց ոյժը ներքին պատճառէ յառաջ կու գայ, որը կրնայ լինել քիմիական կամ ֆիզիկական։ Քիմիական հակազդեցութիւնների կը վերագրեն այն Դուռն, թշթըրփօրդ և ուրիշներ, մինչդեռ Բէկըրուէլ և Փ. Պէտոչէն հիւէնների և անհատների քայլայումն կը վերագրեն այն։ Մ. Բէկըրուէլ կ'ընդունի թէ ճառագայթագործօն մարմինների մասնիկները ինքնարերաբար երկու մասերի կը բաժանուին, մէկը շատ փոքր, միւսը մեծ։ Առաջինը իր փոքրութեան և թեթեռութեան շնորհիւ ահազին արագութիւն կը ստանայ, այնպէս որ դիւրին կը թափանցէ արգելքները. մինչդեռ երկրորդը նուազ արագութեամբ կրնայ ընթանալ և մարմինները չը կրնար թափանցել։ Նիւթին թագուն ոյժն է որ այսպէս կը պակսի և պատճառ կը լինի ճառագայթագործունէութեան։ Այստեղ մի շատ կարեսը կէտ իսկոյն ուշադրութեան կը զարնէ. արդարն բոլոր ճառագայթադործօն մարմինները, Ուրանիումը, Թօրիումը, Ռադիումը, Պոլոնիումը և Օկղինիումը մինչև հիմա ծանօթ տարրերի ամէնէն ծանրներն են։ Միւս կողմանէ ասոնց ընկերացող և մակածութեամբ ճառագայթագործօն դարձող տարրերը, կապարը, բարիումը իսկոյն ասոնցմէ վերջ կու գան։ Ճառագայթագործունէութիւնը յատուկ է այն մարմիններին, ուր նիւթը ամէնէն աւելի խիտ է, և զանգուածով մեծ։ Այս աեսակէտով նիւթին իսկութեան հետ գործ ունենալ կը թւի ճառագայթագործունէութիւնը։ Անտեղի պիտի չը լինէր հարցնել թէ՝ արդեօք այդ մարմինները մի օր, թող լինի շատ հեռաւոր, կորսնցնելով պիտի լինին հասարակ տարրեր, և թէ արդեօք միւսներն ալ իրենց ժամանակին այդ վիճակէն անցած չեն Յուսալի է որ մօտաւոր ապագայի մէջ այս յոյժ շահեկան հարցումների պատասխան տալը կարելի կը մնի. Պէտք չէ մոռնալ թէ մեզ զբաղեցնող խնդիրը տասը տարուան կեսանք ալ չ'ունի։

* *

Անտեսանելի ճառագայթների այս հապճեալ թւումն մասնցը մեզ բազմաթիւ ճառագայթների առջև դրաւ, անոնք սակայն կրնան վերածուել երկու անջատ խումբի՝ քաթողականներին և ասոնց նմաններին, որոնք ժխտական ելեկտրականու-

թիւն ունին, մագնիսէ կը չեղեն, շատ քիչ թափանցող են և կազմուած նիւթեղէն անհունապէս փոքր մասնիկներէ, և ոչօնտկէնեաններին և ասոնց նմաններին, որոնք ելեկտրականութիւն չ'ունին, մագնիսէն չեն յեղեր, թափանցող են, և կազմուած եթերական թրթռացումներէ:

Ճառագայթների այս երկու խումբերին միջև գտնուած անջրպետը կամ տարրերութիւնը բացարձակ չէ. արդէն Մ. Գոլդտայն երեան բերած է ճառագայթներ—իր գտած անօդական ճառագայթներէն զատ,—որոնք այդ անջրպետը մասամբ կը լեցնեն. Յանդուզն է միթէ հարցնել թէ ժխտական ելեկտրականութիւն կրող մասնիկները պարզապէս եթերի ծաւալներ չեն, որոնք ժխտական կոչուած արտայայտութիւնը կը կրեն. Այսպէս կը յանգինք նիւթին և եթերին միջև գտնուած առընչութեան. կարեռ և էական խնդիր, որի լուծումը պահուած կը մնայ ապագայի խորհրդաւոր ծալքերի, և հաւանականաբար անտեսանելի ճառագայթների ուսումնասիրութեան մէջ:

Մ. ՆԱԼԻՔԱՆԴԵԱՆ